

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Չերմոսիան : (Երես 281)

Յուսամ որ լաւ հասկըցուեցաւ թէ ինչպէս ջերմածնին ազդեցութեամբ հեղանիւթներուն խտութիւնը կը պակսի, կամ թեթեւութիւնը կ'աւելնայ : Կիմա քիչ մ'ալ նորէն մտածենք թէ ինչպէս ջերմածնին ազդեցութեամբ հեղանիւթներու տեսակարար ծանրութիւնը կը պակսի :

Բսինք որ երբոր ջուրը կրակի վրայ դնենք, ջրին յատակը եղած մասնը կուներ երբոր տաքնան՝ վեր կ'ելեն, որովհետեւ իրենց տեսակարար ծանրութիւնը կը պակսի :

Բայց ինչո՞ւ համար է, որ երբոր ջուրը եռայ ու գոլորշի դառնայ, այս երևոյթը չերեար : Ինչո՞ւ համար կը տեսնենք որ գոլորշին հեղանիւթին երեսէն վեր կ'ելէ, չէ թէ յատակէն : Սակայն գիտնալու է՝ որ գոլորշին իրապէս հեղանիւթին յատակէն կ'ելէ, թէպէտ և երևայ մեզի թէ երեսէն կ'ելէ : Ի՞նչ որ ապակիէ ամանի մը մէջ ջուրը եռացրնենք, ապակիէն կը տեսնենք որ գոլորշին ամանին յատակէն վեր կ'ելէ : Չուրը եռալ չսկսած՝ ամանին ներքին երեսին վրայ պղպջակներ կը հաւաքուին . ասոնք օդու պղպջակներ են, որ թէ ջրին մէջը խառնուած են և թէ ամանին շրջապատը կպած կ'ըլան, և տաքութեամբ անգայտանալով երեսը կ'ելեն : Եւ ջուրը օդէն աւելի խիտ ըլլալով՝ օդը ջրէն աւելի շուտ կ'անգայտանայ, և աւելի կ'ընդարձակի . իսկ ջուրը գրեթէ առջինին չափ միայն տեղ կը բռնէ, որովհետեւ ջուրը գոլորշի չգարձած շատ քիչ կ'ընդարձակի : Երբոր ջուրը ապակիէ ամանին մէջ եռալ սկսի, կը տեսնենք որ մեծ մեծ գոլորշոյ պղպջակներ յատակէն կ'ելեն, և ջրին մէջէն ճամբայ կը

բանան, մինչև ջրին երեսը կ'ելեն . և այս կ'ըսուի Էոսոսիան երևոյթը : Բայց պիտոր չկարծենք թէ ամէն հեղանիւթի մէջ՝ երբոր գոլորշի դառնալու ատիճանը հասած է՝ գոլորշին կարենայ յաղթել երեսին ճնշմանը, որ աւելի պաղ կ'ըլլայ : Օ որ օրինակ մետաղներուն, մագիկէն գատ, երեսէն միայն գոլորշի կ'ելէ . անոր համար մինչև որ մետաղներուն երեսը այնչափ տաքութիւն չունենայ՝ որչափ որ գոլորշի ըլլալու համար հարկաւոր է, ամենեւին գոլորշի չելեր . և այս ըլլալու համար պէտք է որ մետաղը բոլորովին հալի ու եռայ :

Երբոր գոլորշին կը գոյանայ, ջերմածինը այնպէս զինքը կը լուծանէ, որ բոլորովին աներևոյթ կ'ըլլայ : Բայց հոս հարկաւոր է լուծման՝ երևութիւն վրայ քիչ մը խօսիլ, և հասկըցնել թէ այս բառով ինչ կը հասկընանք :

Լուծումն կ'ըսուի՝ երբոր մարմին մը հալի հեղանիւթ դառնայ : Եւս գործողութեամբ մարմինը անանկ կը բաժնուի, որ բուն ինքը աներևոյթ կ'ըլլայ, բայց իր բնութիւնը չկորսնցրներ : Բայց սովորաբար լուծանելէն քաբիտաբրոնիան՝ մը առաջ չգար, որովհետեւ պարզապէս մարմնոյն անբոլորապէս մասնըկուներ՝ լուծիչ հեղանիւթն որ կը խառնուի՝ իրարմէ կը բաժնէ : Կլիւաւոր լուծիչ հոսանիւթներն են ջուրը և ջերմածինը : Ի՞նչ որ ջրին մէջ աղ լուծանելու ըլլանք, ջուրը առջինին պէտք պայծառ և թափանցիկ կը մնայ . և այս երկու մարմիններն ալ թէպէտ իրարու հետ կատարեալ կերպով կը միանան, բայց ամենեւին բնալուծական գործողութեամբ չեն միանար . ոչ աղը և ոչ ջուրը կ'այլայլի կամ կը փոխուի . և եթէ ջուրը գոլորշի դարձնելով աղը բաժնելու գնէք, կը տեսնենք որ աղը անանկ մնացած է՝ ինչպէս որ էր առաջուց :

Հաստատուն մարմնոց աւելի սովորական լուծիչը ջուրն է . իսկ ջերմածինն

1 Գղ. Solution. 3 Գղ. Intégrante.
2 Գղ. Décomposition.

է հեղանիւթներու լուծիչ , որովհետև հեղանիւթները մինչև որ ջերմածին չըլլայ՝ գոլորշի չեն դառնար : Բայց ասով չենք ուզեր ըսել թէ ջերմածինը միայն հեղանիւթներու լուծիչն է . շատ հաստատուն մարմիններ ալ ջերմածնով կը լուծուին . ինչպէս մետաղներն որ ջրին մէջ չեն լուծուիր , սաստիկ տաքութեամբ կը լուծուին , և նոյն կը հալին կամ հեղանիւթ կը դառնան , ետքը անգայտանալով աներևոյթ գոլորշի կ'ըլլան . և այս պատճառաւ է որ հայերէն չրահալելի կ'ըսուին . շատ մարմին ալ կան , որ թէ ջրով և թէ ջերմածնով կը լուծուին . ասանկ են աղային և խժային մարմինք , և այլն :

Եւս ալ գիտնալու է՝ որ տաք ջուրը պաղ ջրէն աւելի շուտ կը լուծէ մարմինը . և ասանկով կրնանք սեպել՝ որ ջերմածինն ալ կերպով մը ջրով լուծուած մարմնոց վրայ ազդեցութիւն կ'ընէ . վասն զի որչափ որ ալ պակաս ըլլայ ջրին տաքութեան աստիճանը , միշտ մէջը աւելի կամ պակաս ջերմածին կը գրտնուի : Եւս ատենը ջրին ու ջերմածնին ազդեցութիւնը կը միանայ մարմինները լուծանելու . իսկ լուծմանը դիւրութիւնը կամ դժուարութիւնը կը կախուի մարմնոց մասնրկանց իրարու հետ ունեցած ձգողութեան աստիճանէն , որ մարմինը լուծանելու համար յաղթել պէտք է . և մարմնոցն մասնրկանցը շարքէն , որ աւելի կամ պակաս յարմարութիւն կ'ունենան իրարմէ բաժնուելու և թող տալու որ մէջերնին լուծիչ մարմինը թափանցէ :

Չրէն զատ մէկալ հեղանիւթներու լուծիչ կարողութիւնը՝ իրենց բնութեանը յարմար , և ըստ բնութեան այն գոյացութեանցը , որոնց վրայ որ ազդուութիւն կ'ընեն , շատ կը զանազանուի : Եւս լուծիչ գոյացութեանց մեծ մասը ջրէն էականապէս տարբեր են , այն պատճառաւ՝ որ չէ թէ միայն պարզապէս ամբողջադոզիչ մասնրկուներ իրարմէ կը բաժնեն , հապա բնալուծական ձգողութեամբ անոնց բաղադրիչ սկզբուներ կը քակեն , և անանկով իրապէս արբաղարբոսի մը կ'ըլլայ : Թէ որ հոս տեղն ըլլար բնալուծութեան վրայ ալ խօսելու , այս գործողութեանց վրայ ալ կը խօսելինք , որ քիչ մը աւելի դժուարիմանալի են . բայց այս տեղս խօսեցանք միայն ջրին ու ջերմածնին լուծիչ կարողութեանը վրայ :

Շատ գոյացութիւններ կան , որ ջրին հետ որ խառնուին՝ ջուրը կը պղտորի ու կը խտանայ . ասանկ որ ըլլայ , լուծումն չըլլար , հապա միայն խառնուող մը : Եւս լուծման և խառնուողի տարբերութիւնը իմանալու համար բաւական է որ դիտենք թէ ինչ կ'ըլլայ երբոր գաւաթ մը ջրի մէջ քիչ մը սովորական աղ ձգենք , և ուրիշ գաւաթի մը մէջ ալ քիչ մը փոշի դարձած կիր . այս երկու գոյացութիւնն ալ ձերմակ են , բայց իրենց ջրին վրայ ըրած ազդեցութիւնը բոլորովին տարբեր : Եւս բոլորովին կ'աներևութանայ , և ջուրը պայծառ կը թողու . իսկ կրին փոշին ջուրը կաթի պէս դիմահար հեղանիւթ մը կը դարձնէ :

Անցեալ ամսուս դրուած կեղծագրութիւնն է

Ոչինչ—մարդ կայ ի նսէ—մեծ ութ—իւն
Ոչինչ մարդկայինս է մեծութիւն

ՎԵՆԵՏԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ